


2572



1910

2010

Հ - 73

ԵՒ ՍԱԿԱՅՆ ԶԻ ԴԱՌՆԱՐ

ՄԱՐԴԿԱՅԻՆ ՑԵՂԸ

ԶԻ ԶՆՉՈՒԻԹ

ՀԱԼԵԻ ԳԻՍԱԿՈՐԵՆ

ՆՈՐ ԵՐԿԱՍՅԻՆ ԳՈՒԽԵՒ ՄԸ

ԳԻՒՏԸ

Լ. Ե. Պ. Ա. Ս. Ա. Տ. Բ. Ա. Վ.

ՈՒՍՈՒՑԻՑ ԶԱՓԱԳԻՏՈՒԹԵԱՆ

Տ. Պ. Հ. Ա.

Տ. Պ. Հ. Ա. Վ. Բ. Ա. Վ.

ՕՍՄԱՆԵԱՆ ԳՈՐՄԱԿՑԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹԵԱՆ

1910

52

Հ-73

ԵՒ ՍԱԿԱՅՆ ԶԻ ԴԱՐՆԱՐ

ԵՐԿԻՐԸ ԶԻ ԿՈՐԾԱՆԻՐ
ՀԱԼԵՒ ՔԻՍԱԿԻՈՐԵՆ

ՆՈՇ ՀԱՌԱԳՈՒԽՈ ՄԸ

Առաւօս լրագրի միջոցաւ իմ՝ աստեղագիտական նոր տեսութիւններս հրատարակելէ յետոյ կուգամ ներկայ գրքոյկով հրատարակել զանոնք աւելի համոզիչ կերպով։

Իմ նպատակս է հաստատել Պաղոմէոսի դրութեան ճիշտ ըլլալը և Կոպեռնիկի դրութեան սխալ ըլլալը։ ուրիշն բացարեմ թէ ի՞նչ են այդ երկու դրութիւնները։

Պաղոմէոս, երկելի աստղագէտ մէն էր, որ ծնած է յԵպիպտոս Քրիստոսէ երկու դար վերջը, Պաղոմէոս առաջարկած էր սա գրութիւնը, երկիրը հաստատոն և եւ աւելն և որ երկրին բողոքիվը կը դառնայ Պաղոմէոսի դրութիւնը ընդունուած էր շարունակ տասներեք դար, որմէ յետոյ Կոպեռնիկ, Բոլմիացի աստեղագէտը, առաջարկեց ուրիշ հակառակ դրութիւն մը որ է արեք չը դառնար երկրին բոլորտիքը և երկիրն է որ արեւուն բոլորտիքը կը դառնայ. և անա այս գրութիւնն է որ գըրէթէ չորս դարէ ի վեր ընդունուած է . . . և ինչո՞ւ համար Կոպեռնիկի դրութիւնը Պաղոմէոսի դրութիւնը տապալեց, որովհետեւ Պաղոմէոս չկրցաւ բացարել լու սինի խաւարումը այն կերպով որ ես կ'առաջարկեմ. իսկ Կո-

2002



Կ2Կ02-սի

26036-6

Հ-45681

պեսնիկ ըստու թէ երկիրը դառնալով, կուգայ արեւուն և լուսինին մէջտեղը և երկիրը թողելով լուսինի, վրայ իր ստուերը կը լուսայ խաւարումն լուսնի, Կոպեռնիկի այս տեսութիւնը մէկէնիմէկ ճշմարիս կը կարծուի եթէ լաւ չը քննուի զանազան կողմերով, սակայն եթէ երկիրն չը դառնար ի պատճառաբանութիւնը ցուցուի բնական օրէնքներուն համաձայն, այն ատեն կը տեսնուի որ Կոպեռնիկի գրութիւնը ապսիւրաէ, այսինքն անտրամաբան :

Ահա իմ առաջարկած տեսութեանցս զվասւորները

1. Երիխորը չը դառնար, ոչ իր վրայ և ոչ ալ արեւուն բոլորտիքը :

2. Սրեն է որ երկրին բոլորտիքը պտոյաներ կը կատարէ :

3. Սրեէն և լուսինէն զատ երկրիս բոլորտիքը պտոյաներ կատարող ուրիշ գունդ մըն ալ գոյութիւն ունի. այդ գունդը լուսինէն աւելի մօտ է երկրին և որ լուսինի խաւարման ատեն միայն տեսանելի կրլայ իր սեւ սկաւառակովք :

Այս զվասւոր տեսութիւններս բացատրելէ առաջ, իմ շատ հարցումներէս մէկ քանին կ'առաջարկեմ ամեն անոնց որ չեն ուզեր հաւատալ իմ դրութեանս :

ՀԱՐՑՄՈՒՆՔ

1. Քանի որ կը նդունիք թէ գիսաւոր մը աստղ մըն է, քանի որ կը նդունիք թէ աստղ մը արեւ մըն է, և քանի որ կը նդունիք թէ գիսաւոր մը շրջաններ կրնայ կատարել, ուրեմն ի՞նչու համար չէք ընդունիք թէ արեն ալ շրջաններ կրնայ կատարել :

2. Քանի որ կը նդունիք թէ արեն կազային մարմին մըն է, քանի որ կը նդունիք թէ կազային մարմինները

շրջաններ կը կատարեն, ուրեմնի՞նչու չէք ընդունիք թէ արել շրջաններ կը կատարէ :

3. Քանի որ կը նդունիք թէ երկիրը կազային վիճակէն հաստատուն վիճակի մէջ անցնելով իր շրջանները կը գաղթեցնէ, ուրեմն ի՞նչու չէք ընդունիք թէ երկիրը կազային վիճակէն հաստատուն վիճակի մէջ անցած ըլլալով իր շարժումը դարեցուցած է և չը դառնար :

4. Քանի որ կը նդունիք թէ երկնքի մէջ կը գանուին այնպիսի մարմիններ որոնք թէեւ երկրէն շատ հեռու են, սակայն տեսանելի են, նոյնպէս երկնքի մէջ կը գանուին այնպիսի մարմիններ որոնք թէեւ երկրին մօտ են սակայն անտեսանելի են, ուրեմն ի՞նչու համար չէք ընդունիք թէ երկրին բոլորտիքը երկնքի մէջ և լուսինէն աւելի մօտ ուրիշ գունդ մըն ալ կը գանուի որ միայն տեսանելի է լուսինի խաւարման ատեն իր սեւ սկաւառակովք :

Գանք իմ տեսութեանցս, ինչպէս յայտնի է գործարանաւոր մարմինները մասնիկներէ կը կազմուին. գործարանաւոր մարմիններուն մէջ երկու տեսակ մասնիկներ կան. առաջին՝ իրենց մարմինները կազմող մասնիկները, երկրորդ՝ իրենց մարմինները անեցնող և անոնց կեանքը կամ շարժումը պահպանող մասնիկները :

Գործարանաւոր մարմիններու այն մասնիկները որ իրենց մարմինները կը կազմեն կը կոչուին կազմող մասնիկներ, իսկ գործարանաւոր մարմիններու այն մասնիկները որ իրենց մարմինները կանեցնեն և իրենց կեանքը կը պահպանեն, կը կոչուին կենաւական մասնիկներ, կազմող մասնիկները կը կոչուին նաև անկենաւական մասնիկներ, կամ անշարժ մասնիկներ, և կենաւական մասնիկները կը կոչուին նաև շարժուն մասնիկներ:

Ինչպէս յայտնի է, ամեն տեսակ գործարանաւոր մարմիններ՝ երեք տեսակ տարրերով կ'ապրին, օդ, ջուր և հող :

Օդին, ջուրին և հողին այն մասերը ուր գործարանաւոր մարմինները կ'ապրին քաշողական ուժ մը ունին :

Երկիրը կեցած է և իւր բոլորտիքը կը պատփն երեք գունդեր • արեւ, լուսինը և իմ հաշուած գունդը :

Արեւ, լուսինը և իմ հաշուած գունդը, երեքը ի միամին, երկրիս գործարանաւոր մարմինները կանեցնեն, և անոնց կեանքը կամ շարժումը կը պահպանեն, այսինքն արեւուն, լուսինին և իմ հաշուած գունդին մասնիկները կիջնան երկրիս օդին, ջուրին և հողին այն մասերուն մէջ, ուր գործարանաւոր մարմինները կապրին և գործարանաւոր մարմիններըն ալ օդը, ջուրը և հողը ներածելով կստանան անոնց մէջէն իրենց աճման և կեանքին համար պէտք եղած մասնիկները :

Երկիրը, իր կեղրոնին մէջ, ունի բոլորովին գունդզանգուած մը որուն մէջէն գուրս կելնեն գործարանաւոր մարմինները կազմող մասնիկները և կը բարձրանան երկրիս օդին ջուրին և հողին այն մասերուն մէջ ուր գործարանաւոր մարմիններն կը գտնուին և գործարանաւոր մարմիններն ալ ներածելով օդը, ջուրը և հողը անոնց մէջէն կ'ստանան իրենց մարմինները կազմող մասնիկները :

Ինչպէս ըսի թէ երկրիս բոլորտիքը կը գտնուի երեք պտտող գունդեր • ատոնք, արեւն սկսեալ, մի առ մի բացատրեմ :

Արեւ կը կազմուի շատ մը խաւերէ որոնք հետզհետէ աստիճանաբար սառած են. այսինքն արեւուն արտաքին խաւը ամենէն զօրաւոր կամ խիստ սառած է, որուն պատճառաւ արեւուն արտաքին խաւը շատ փայլուն է.

իսկ արեւուն ամենէն ներքին խաւը ամենէն թոյլ սառած է կամ տաք է : Արեւուն արտաքին խաւը, եթէ սառած չըլլար, արեւ գունդի ձեւով չէինք տեսներ :

Արեւուն իւրաքանչիւր խաւին մէջ, համաչափութեամբ լիցուած են շատ տեսակ կենսական մասնիկներ, այսինքն արեւուն իւրաքարչիւր խաւին մէջ նոյն թիւով մասնիկներ կը գտնուին և նոյնքան տեսակ մասնիկներ, իւրաքանչիւր խաւին նոյնատեսակ մասնիկները իրարուքով շարուած են և տարբեր տեսակները իրարու վրայ :

Արեւուն, ներքին խաւերէն սկսեալ, իւրաքանչիւր խաւ կը քանուի և իւր մէջ գանուած մասնիկները արեւուն խաւերուն մէջէն անցք մը գտնելով գուրս կը թափին և երկրիս բոլորտիքը կը տարածուին կազմելով կեղե մը կամ կամար մը և ուրկէ կիջնեն երկրիս վրայ, արեւուն իւրաքանչիւր խաւին մէջ գտնուած բազմատեսակ մասնիկներուն լոյսերուն ընդհանուր կամ զլխաւոր գոյնն է կարմիր :

Երկրիս բոլորտիքը արեւուն խաւերուն մասնիկներէն կազմուած կամարին լոյսը չենք կրնար որոշել թէեւ, սակայն երբեմն ամպերու միջոցաւ կը տեսնենք անոր գոյնը կամարի ամպերուն վրայ : Նոյնպէս այդ կամարին այն մասը, որ արեւ կը կատարէ իր տարեկան շրջանը, կը տեսնենք մանեակի ձեւով որ կը կոչենք զողիակրս զոդիակոսին լոյսը աւելի նշմարելի է :

Հոյնք թէ արեւուն իւրաքանչիւր խաւը քաղուելով, իր մէջը գտնուած մասնիկները արեւուն մէջէն անցք մը գտնելով գուրս կ'ելլեն . այդ մասնիկները լոյս մը կ'արտազրեն աւելի պղտոր, որովհետեւ այդ մասնիկները վառուած են և այդ պղտոր լոյսն է որ կը կոչենք պոչ. ուրեմն արեւն ալ պոչ ունի . ևն պատկեր Ա.: Բայց

որովհետեւ արեն միշտ պառյաներ կը կատարէ և իւր վրայ կը դառնայ, արեւուն այդ պոչը ուղիղ չմնք տեսներ այլ հակած ու պառւտաւոր : Հ . Սիքիէ, իտալացի երեւելի սատեղագէտին 1857ի արեւուն զննած պատկերին մէջ, յայնի կը տեսնուի արեւուն պոչը որոշ կերպով արեւուն գունավին մէջն դուրս ելած և պատոյտներ կատարելով դուրս թափիլ :

Արեւուն պէս կազմուած է լուսինը, և անոր խաւերն ալ հետզհետէ քաղուելով կը տարածուին երկրիս բոլորտիքը կամար մը կազմելով որուն գոյնն է ձերմակ որ նմանապէս երբեմն ամպերու միջոցաւ կը տեսնենք այսինքն ձերմակ ամպերով, և այդ ձերմակ կամալին այն մասը ուր լուսինը կը կատարէ իր ամսական շրջանը կամ լուսինին կատարած ամսական ճանապարհը, կը կոչենք կարաղին ճանապարհ որ աւելի նշմարելի է իւր կաթի գոյնով այսինքն ձերմակ գոյնով . և այդ ալ լուսինին մանեակն է : Իմ հաշուած գունդն ալ կազմուած է արեւուն և լուսինին պէս, և անոր խաւերն ալ հետզհետէ կը քաղուին ու կը տարածուին երկրին բոլորտիքը կամար մը կազմելով որուն գոյնն է սեւ որ նմանապէս երբեմն ամպերու միջոցաւ կրնանք տեսնել այսինքն սեւ ամպերով : Եւ այդ կամարին այն մասը ուր իմ հաշուած գունդը կը կատարէ իւր շաբաթական ճանապարհը, կը կոչուի հողային մանեակ :

Ահա արեւուն, լուսինին և իմ հաշուած գունդին խաւերուն մասնիկներէն, երկրին բոլորտիքը մթնոլորտէն անդին, կազմուած երեք կեղեներն են որ կը տեսնենք կամարի ձեռով : Կարմիր, ձերմակ և սե գոյնին միջին գոյնն է որ կը տեսնենք կապոյտ և այսպէս երկիրս կունենայ երկնքի մէջ կապոյտ գոյնով կամար

մէջ կարծես կը գանուին բոլոր երկնային մարմիններն : Եւ եթէ այդ երեք կեղեներն գոյութիւն չունենային անկարելի էր երկնքի մէջ կամարածե ։ Տակերեսոյթ մը տեսնէինք :

Հետեաբար երկիրը բացի երկնային կամարէն, ունի երեք մանեակներ, կարմիր, ձերմակ և սե, որոնք յրոշակի կը տեսնուին, Տես պատկեր Բ . :

Սրդ ինչպէս ընդունուած է, ափեղերքի մէջ, մեր երկիրէն զատ, շատ մը երկիրներ կան նոյն համաշափութեամբ ստեղծուած, անոնց մէջ ալ մարդիկ, կենդանիներ, ձուկեր և բոյսեր կը գանուին, այս երկիրներն են, երեակ, Փայլածու, Լուսարեր և ուրիշ մալորակներ որոնք, նոյնպէս անշարժ են և եթէ անոնքմեր աչքին շարժուն կերեան, մեր աչքերն են որ կը խափուին, (ասոնց մասին պիտի երկարօրէն խօսիմ) :

Տիեզերքի իւրաքանչիւր երկիրին բոլորտիքը երեք գունդեր կը պատին մեր երկրին արեւուն, լուսինին և իմ հաշուած գունդին պէս : Եւ եթէ մոլորակներ կան որոնց շուրջը երեքն աւելի գունդեր կը տեսնենք, պատճառն այն է որ երեքէ աւելի եղածները ուրիշ երկիրներու կը վերաբերին որոնք գեռ չենք կարողացած նշմարել և որոշել, և եթէ մոլորակներ կան որոնց շուրջը երեքէ պակաս գունդեր կան կը նշանակէ թէ պակասները զեռ չենք կարողացած գտնել :

Ամէն մոլորակ իր երկնային կամարն և երեք մանեակները ունի, կարմիր, սե և ձերմակ, միայն երեակին մանեակները արդի գործիքներով կրնանք որոշ կերպով տեսնել, այսինքն երեակն երեք մանեակներ ունի, կարմիր, ձերմակ և սե, իսկ միւս մոլորակներուն մանեակները, զեռ մեր գործիքներով բոլորովին չենք տեսներ, այլ մի-

այն անոնց մէկ քանի մասերն են որ կը տեսնենք, տեսակ տեսակ ձևերու տակ : Հետզհետէ նոր գործիքներով պիտի տեսնենք որ, տիեզերքի ամէն երկր Երևակին նման, երեք մանեակներ ունի :

Ուստի քանի որ Երևակն երեք մանեակ ունի, երկիրն ալ երեք մանեակ ունի, համաշափութեան օրէնքով :

Սատղերը և գիսաւորներն մէյմէկ արևներ. են որոնք իրենց երկրներուն բոլորափեք պայուններ կը կատարեն : Եւ եթէ սատղերն ալ մեզ աւելի մօտ գան անոնք ալ գիսաւորներու և յետոյ արեւու նման կերևան մեզի :

Գիսաւորներուն պոչերը ուրիշ բան չեն բայց եթէ այդ գիսաւորներուն մէջէն դուրս ելած վաւուած մասնիկները, որոնք բոցի նման տեսակ աեսակ կերպարանքներ ունին և որոնցմէ պէտք չէ վախնալ, ինչպէս պէտք չէ վախնալ կարմիր ամպերէն որոնք զանազան թռչուններու հրեշտակներու, գաղաններու և օձերու և սատանաներու ձևերով մեզ կերևան, և ինչպէս մենք սովորած ենք չը վախնալ ամպերու զանազան գաղաններու, օձերու և սատանաներու ձևերէն, այսպէս ալ պէտք է մարդիկ գաղափար կազմեն գիսաւորներու պոչին կազմութեան վրայ և պէտք չէ վախնան անոնց տարօրինակ երեսոյթներէն :

Երկրորդ, պէտք է գիտնալ թէ գիսաւորի մը մէջէն դուրս ելած մասնիկները ոչ թէ մեր երկրին վրայ կը թափին, այն երկրին վրայ որուն շուրջը կը պատին :

Եւ ինչպէս ըսինք որ մեր արեէն դուրս ելած վաւուած մասնիկները կը տարածուին երկրին բոլորափեք և կիջնեն երկրիս վրայ, չը կարծէք որ այդ մասնիկները վաւուած և տաք վիճակի մէջ կիջնեն ուղղակի երկրին վրայ, այլ սառած վիճակի մէջ : Եթէ ուղղակի վաւուած վիճակի

մէջ իջնային այդ մասնիկները պիտի այրէին մեզ : Զմեռ ատեն, արեւն, մեզ աւելի մօտ ըլլալով, մեզ չայրեր այնչափ որչափ ամառն որովհետեւ իր մասնիկները աւելի սառած են քան ամառ :

Ուստի եթէ միջնեւ իսկ գիսաւորի մը մասնիկները մեր երկրին վրայ իջնան, անոնք սառած վիճակի մէջ կիջնեն, հետեւաբար վախ չիկայ այրուելու :

Նոյնպէս գիսաւորը չը կրնար արեւուն հեռաւորութենէն աւելի մօտ գալ մեր երկրին, և եթէ կըսեն թէ աւելի մօտ կուգայ, սիալ է այդ հաշիւը :

Իսկ, եթէ ընդունինք որ գիսաւոր մը արեէն աւելի մօտ կուգայ մեր երկրին, կը նշանակէ թէ այրուելու վտանգը աւելի նուազած է . արդ Հալէի գիսաւոր աստղը որ 76 տարի առաջ եկած էր, այն ատեն աւելի վրանդ կար այրուելու քան թէ այս անգամ, ի՞նչու, որովհետեւ ընդունուած է թէ, արեն որչափ մեր երկրին մօտ գայ, ինչպէս ձմեռը, այնչափ առաջութիւնը նուազ է այսինքն այրուելու վտանգը նուազ է, հետեւաբար եթէ գիսաւոր մը որչափ մեր երկրին մօտ գայ այնչափ այրուելու վտանգը նուազ է և այնչափ ալ որոշ կերպով և հրաշալի կերպով և փայլուն կրնանք տեսներ զայն ինչպէս ձմեռուան արել . Ուստի մի վախնաք գիսաւորի մը մօտաւորաւթենէն, այլ անոր վրայ նայեցէք, սքանչացէք և հրաշալի կերպով դիտեցէք արարչագործութեան այդ հրաշալի տեսարանը և գոչեցէք Լալանդ երեւելի ֆրանսացի ասաղագէափն նման . «Երկինք պատմեն զիառու Աստուծոյ»:

Հսենք թէ արեն որչափ մօտ գայ այնչափ նուազ այրուելու վտանգ կայ քան երբ արեւն հեռու գտնուի, ուստի Հալէի գիսաւորը կամ Հալէի արեն, աւելի մօտ գա-

լով մեր երկրին, աւելի նուազ վտանգ կայ ինչ որ կար ասկէց 76 տարի առաջ երբ աւելի հեռուն կը գտնուէր, և քանի որ ասկէց 76 տարի առաջ, այսինքն 1834 թուաշկանին, երկրին մարդկային ցեղն չ'այրուեցաւ, ուրեմն այս անգամ աւելի նուազ վտանգ կայ այսինքն չի պիտի այրուինք, և ասկէց 76 տարի վերջը 1986 թուականին աւելի մօտ գալով երկրին, աւելի նուազ վտանգ պիտի ըլլայ այրուելու . բայց հետզետէ այդ գիտաւորը աւելի որոշ և փայլուն պիտի անմննք :

Ասկէց զատ, կոպեանիկի դրութիւնը սխալ ըլլալով, երկիրը աւելի հեռու պիտի գտնուի ինչ որ կենթադրեն աստղագէտները : և Հալէի գիտաւորը՝ երկրին չէ որ աւելի մօտ պիտի գայ, այլ արեւուն աւելի մօտ պիտի գայ, այս պատճառաւ է որ կըսեն թէ Հալէի գիտաւորը արեւուն արեւամերձ պիտի ըլլայ . աւելի լաւ հասկցնելու համար, առնենք մեր աչքին առաջ Դ. պատկերն որուն մէջ կը անմնենք թէ Հալէի գիտաւորը մայիս ամսոյն մէջ պիտի գանուի Ա. կետին վրայ, եթէ ընդունինք թէ երկիրը արեւուն բոլորտիքը դառնալով մայիս ամսոյն մէջ կուգայ Բ կէտին վրայ որ Հալէի գիտաւորին ամեն մօտ կէտն է, և եթէ ընդունինք որ Հալէի գիտաւոր մօտ գալով, երկիրին մարդկային ցեղը, նոյնպէս գործ . մարմինները պիտի այրուէին, ճշմարիտ է որ մարդկային ցեղը, բայց արեւուն տաքութենէն, պիտի կրէ ուրիշ արեւու մը այսինքն Հալէի գիտաւորին տաքութիւնը և պիտի այրի չափազանց տաքութենէն, բայց որովհետեւ կոպեանիկի դրութիւնն սխալ է, ուստի երկիրը չէ որ մայիս ամսոյն մէջ կուգայ Բ կէտին վրայ, այլ արեն է որ կուգայ Բ կէտին վրայ, ուստի երկիրը, շատ հեռաւն գտնուելով, չ'պիտի այրուի մարդկային ցեղը :

Ինչպէս ըստնք թէ արեւուն ներքին խաւերը հետզհեաէ քաղուելով իր մասնիկները արեւուն մէջն դուրս կը նետուին ամենամեծ ուժով որպէս հրաբուխի մը բերնէն և ատրածուելով երկրիս բոլորտիքը, միմոլորտէն անդին, կեղեւ մը կը կազմեն որ մեղ կերեայ կամարի ձեռվ, և այդ կեղեւն է որ այդ մասնիկները հետզհետէ կամաց կամաց կիջնեն երկրիս վրայ . ուստի այդ կեղեւն ունի հաստութիւն մը որուն մէջ համաչափութեամբ և կանոնաւոր կերպով կը շարոււին արեւուն զանազան տեսակ մասնիկները, ինչպէս ջուրի մը մէջ կը շարոււին զանազան տեսակ հեղուկներ, այսինքն ամէնէն ծանրերը երկրին աւելի մօտ և ամէնէն թեթեները երկրին ամէնէն հեռուն և նոյն տեսակները իրարու քով, այնպէս որ այդ կեղեւը կ'ըլլայ տեսակ մը հեղուկ որ կազմուած է տեսակ տեսակ կամ գոյնզգոյն գնդիկներէ կազմուած մակերեսոյթներ իրարու վրայ շարուած և մենք, արեւուն ճառագայթը, կը տեսնենք այդ կեղեւն մէջն ընդհանուր կարմիր գոյնով մը որ չենք կրնար որոշել, և եթէ լուծենք արեւուն ճառագայթը, այն ատեն կը անմնենք համաչափութեամբ շարուած զանազան գոյներ որ ուրիշ բան չեն բայց եթէ այդ կեղեւին զանազան խաւերուն գոյները :

Ըստնք թէ երկիրս կեցած է, ինչպէս նաև կեցած են տիեզերքի մէջ գանուած բոլոր երկիրները, բայցատեմ թէ ինչպէս :

Երկիրս կեցած է երկու վանողական ուժերու մէջ, աես պատկեր Դ. որուն մէջ այդ երկու վանողական ուժերը իրարու հակառակ և հաւասար են, այդ երկու ուժերը պատկերին մէջ ցոյց տուինք երկու իրարու ուղղահայեաց գծերով որոնց ծայրերը բանած են երկիրը, իր երկու բեւեռներով . այդ երկու ուժերը միշտ միեւնոյն

կէտերուն վրայ չեն գտնուիր , պատկերին մէջ ցուցուած են այդ երկու իրարու հակառակ ուժերուն տեղափոխութիւնը երկու դիրքերով հաւասարակշռութեան եղանակով , պատկերին մէջ ցուցուած Ա . և Բ . դիմերը կը ցուցընեն 1666 թուականին երկու ուժերուն դիրքերը , այդ դիրքերէն յետոյ , Ա . ուժը դէպի ձախ գնած և եկաւ Գ . կէտին վրայ , Բ . կէտն ալ հաւասարակշռութեան կանոնով եկաւ դէպի աջ Դ . կէտին վրայ և այս կերպով տեղափոխուելով երկրոս իւր հաւասարակշռութիւնը չփոխեց և նոյնպէս տիեզերքի բոլոր երկիրներն ալ չեն փոխեր իրենց հաւասարակշռութիւնները :

Ուրիշ տեսութիւն մէն ալ թէ ինչպէս կեցած է երկրոս և տիեզերքի բոլոր երկիրները :

Երեակայեցէք թէ տիեզերքը տեսակ մը հեղուկ է որպէս աղի ջուր , և երեակայեցէք թէ մեր երկրը և ուրիշ երկիրները մէջմէկ հաւկիթներ են բոլորովն կլոր զանազան ծանրութիւններով և եթէ այդ հաւկիթները աղի ջուրին մէջը լեցունենք այդ հաւկիթները իրենց ծանրութեանց համեմատ այդ աղի ջուրին մէջ կը կենան զանազան բարձրութեանց մէջ . ահա այսպէս ալ տիեզերքի բալոր երկիրները կեցած են որպէս հաւկիթներ աղի ջուրի մը մէջ , կամ հեղուկի մը մէջ որ սառած է և երեակայեցէք թէ հաւկիթին երեք մաշկերը այսինքն հաստ մաշկը որ կը կոչուի հաւկիթին կեղեն և երկու միւս մաշկերը ըլլան երկրին այն երեք կեղենները որոնք մթնոլորտէն անդին են և որոնք քիչ մը առաջ բացարեցինք , և երեակայեցէք որ այդ երեք կեղեններէն մէկուն մէջ կը գտնուի արեն , միւսին մէջ կը գտնուի լուսնը և միւսին մէջ կը գտնուի իմ հաշուած գունդը :

Արդ արեն , որ կը գտնուի կլոր հաւկիթին արտա-

քին կեղեխն մէջ , տաքցնելով և թուլացնելով հաւկիթին կեղեխն մէկ մասն կուռեցնէ , և ուռած մասը կ'ըլլայ հաւկիթին հասարակածը : Եւ արեւուն տաքութիւնը բաւականին չհամնելով բեկեռներուն , անոնք պաղութենէն քաշուելով , կը տափակնան այսինքն հաւկիթին կլորութիւն կը փոխուի : Սրեւուն ուժքը հասած մասը իր նախնական կլորութենէն դուրս ելած է նոյնպէս արեւուն ուժքը չը հասած մասը իր նախնական կլորութենէն ներս քաշուած է : Ահա այսպէս երկիրներուն բեկեռները տափակցած են և հասարակածը ուռած է :

Երկրիս հասարակածը և բեւեռները միշտ միեւնոյն տեղը չեն եղած և չեն և չի պիտի գտնուին այսինքն երկրիս հասարակածը և բեւեռները կը տեղափոխուին . ուստի արեւն , միշտ պայտաներ կատարելով երկրիս բոլորտիքը , պիտի ըլլայ օր մը որ արեւն երկրիս բեւեռներուն վրայ պիտի գտնուի և երկրիս ներկայ հասարակածը պիտի ըլլայ երկրիս ապագայ բեւեռները , այսպէս պատահած ըլլալը կապացուցուի բեւեռներուն հետզհետէ փոփոխութեամբ և հասարակածին խոտորման ամէն տարի գրէթէ 0՝ 50 կամ կէս մաներկորդ աստիճան տեղափոխութեամբ , այս բանն արդէն կապացուցուի որ տեղի ունեցած է ժամանակին , որովհետեւ հիւսիսային բեւեռէն փորուած հանոււած ֆօսիլները այսինքն նախաջրհեղեղեան կենդաննեաց մնացորդները և նոյնպէս բայսերութիւնները , արդի հասարակածին վրայ գտնուած կենդաննեաց և բոյսերու կազմութիւնն ունին : Այն ատեն երբ արեւն պիտի գտնուի բեւեռներուն վրայ , (որ պիտի պատահի միլիօնսաւոր տարիներ վերջը) , արդի հասարակածին երկու կէտերն պիտի ըլլան երկրին երկու բեւեռները և հետեւաբար պիտի սառին , և ար-

Դի բեւեռներն ալ պիտի ըլլան երկրին հասարակածը և հետեւաբար պիտի տաքնան :

ՈՒԲԻՇ ՏԵՍՈՒԹԻՒՆՔ

1. Մարդկային ցեղն, ինչպէս նաև ամբողջ կենդանուաց ցեղը չնշուիր յանկարծակի իւր ամբողջութեամբ, այլ մարդկային ցեղը կը չնշուի կամաց կամաց և մաս առ մաս, կորմննելով իւր ցեղային ուժը :

2. Երկիրը պիտի կործանի, իւր վրայ գտնուած բուլոր գործարանաւոր մարմնոց ցեղերը չնշուելէ վերջը :

3. Մարդկային ցեղը, նոյնպէս և պտղատու ծառերու ցեղը պիտի չնշուի բուլոր միւս գործարանաւոր մարմիններու ցեղերը չնշուելէ վերջը (պատճառը ուրիշ գրքոյկով) :

4. Մարդկային ցեղը չնշուելէ առաջ, իւր ամբողջութեամբը, պիտի անցնի ցնդածութեան և անբանութեան վիճակի մէջէն, ինչպէս մարդ մը բնական մահով մեռնելէ առաջ, իր ծերութեանը ատեն, կանցնի ցնդածութեան և անբանութեան վիճակին մէջէն :

Իմ բոլոր զանազան տեսութիւններս հետզհետէ գլրդոյկներով ընդարձակուած պիտի հրատարակեմ, իսկ ներկայ գրքոյկս կը վերջացնեմ մէկ քանի խօսք ուղղելով ամէն այն հաշուագէտներուն որ կը յաւակնին նախապէս հաշուելու աշխարհի կործանման թուականը և մարդկային ցեղին չնշումը :

Ո՞վ հաշուագէտ, դու չես կարող նախապէս հաշուել և ըսել աշխարհի կործանման վերջին թուականը, ինչպէս չես կարող յայտնել կամ ըսել թիւերուն ամենէն մեծը :


Ո՞վ հաշուագէտ, դու չես կարող մարդկային ցեղին չնշման թուականը ըսել, սիսակելով կը սիսալիս, եթէ դու լաւ հաշուագէտ ես, յայտնէ նախապէս քու բնական մահսւան թուականը, այսինքն օրը և ժամը, և . . .

(շարունակելի)


ԼԵԽՈՆ Ա.Ս.ՏՈՒՐԵՑՆ

Մարտ 1, 1910.

Կ. ՊՈՂԻՋԻ




Ա. ՊԱՏԿԻՐ




Դ. ՊԱՏԿԻՐ

Բ. ՊԱՏԿԵՐ



Դ. ՊԱՏԿԵՐ



304

Վ

ԿԵԴՐՈՆԱՏԵՂԻ
Ա. Յ. ՄԱՐԳԱՐԵՒՆ
ԳՐԱՍՈՒՆ
ՄԵՐՃԱՆ ԶՈՐՅԱ

2572

2015

ՀՀ Ազգային գրադարան



NL0066061

